

մաներէն և փառնկերէն¹, վրպասանութիւն մի Տրդատայ՝ Ինչուան Հաովմայեցուց Հետ բարեկամութեանն արուիլն՝ Տրդակ անուանելով զվրպասանան, իր թագաւորական քաղաքն այլ Համարելով զԴեպրիթ, Ս. Սարգոսի յիշատակն այլ մէջ խառնելով. Իբրև թէ իր մէկ զօրավարն ըլլար: Աւելորդ էր արդեօք յիշել զայսպիսին, եթէ ըլլային ազգակրցացոս նոր առիթ և խրախոյս մի աւելի ճանչնալու յարգելու պարծելու և պաշտելու զՄեծն այն, որ երբեմն ստուգագոյնն եղաւ զԻւցազանց Հայոց, յետոյ սրբազնագոյնն ի վեհազունս նոցա, և փառաւորեալն յերկինս ի դասակարգի սուրբ և խոստովանող թագաւորաց. որոց՝ ընդ Քրիստոսին՝ « ոչ գոյ թագաւորութեանն վախճան »: Չարիքեր արդեօք և յիրկրի աւելի կերպով մի Հռչակել և փառաւորել զնա՞ :

Հ. Գ. Կ. Մ. ԱԼԻՆԱՆ

1. Յեանիս ծանօթագոյն. René Basset. Les Apocryphes Ethiopiens. IV, La légende de S. Têrtaç.

2. Արչի վերջնաւ յիշատակաւ Արշաղուսոյ մեռյ ներսէ՛ք՝ արդեօք յիշել իբրև երազ մի 60 անցեալ ամաց կամ իբրև զցնորս մանկութեան և անգիտութեան, եթէ այն կենցաղ զաւր և եռանդուն երիտաս որբութեան պահում մտածէր ոմն զիւցազներգութեամբ կամ վիպասանութեամբ հռչակել զՏրդատ: Արդէն սղջածեն կամ ատաղձն կազմուած էր, և այն ժամանակի հասուն քերթողի մի ցուցուած՝ նորս զատաստանն իմանալու և յորմէ չտաւ խրախոյս. բայց ինքն աւելի իր երկու մտմուքով եւ կեցաւ փափագէն: Մի, որ զժար երեւնար իրեն՝ Տրդատայ երկու կենաց (նախ հեթանոսութեան հրապարքն և ապա քրիստոնէութեան շնորհքը) համահաստատար փայլեցընէր, առանց ոչնչացընելու առաջնայն խատուտիկ տեսլը՝ երկրորդին լուրջ կերպարմածք: Նրկորդ, որ ինքն ինքնին վախցաւ եր երեւակայութենէն՝ զոր շատ զժար և սահմանաւորել այն կանայ տարիներում: Յնդեցաւ երազն. ջնջեցաւ ատաղձն: Բայց, եթէ հիմայ կամ երբ և է ազգային ոք հանճարեղ՝ եռանդուն և խոհական, համարձակի հոմերաօրէն իրագործել զայսպիսի երազ զուցէ չի գտներ լաւագոյն նիւթ կամ անձն՝ զան զՏրդատ. միայն թէ իր ջանաստեղծութիւնն այլ արժանաւոր ըլլայ այդ մեր ամենաբաժան Տրդատայ:

ՕՍՍԻԱՆ



...X...

ՆԱԽԱԲՐՈՒԹԻՒՆ

Կրոնգայի սուտերը՝ զոր սպանեց Սաւրան՝ կ'երեւի Կրնայի, և կը մարգարեական կոչույլիկի մտալոտա պարտաբիւր: — Կրնայ կ'արքեպրեկ խոսնաւայոց զօրացուխը, որ կ'արձամարեկ ուրուսկանիկ սպանալիկերը: — Կր լուսայ: — Սաւրան ավօրայի խաղաղարիւն մը կ'առաջարկէ: Կրնայիկն պատասխան կու տայ պատերազմելով. բայց ցեղապետի մը զարնուրելի երկիւղը՝ բանակը ի փախուտա կը խռձապեցընէ: — Կրնայ և Կրնայիկն կը պարտկիկն նա՛նսը: — Իրկիլուան դեմ՝ հորիզակն վրայ Փիւնգայի տորկիղը կը ելմարտի, բայց իսկոյն մեղերու մէջ կը կորուտի: — Կրնայիկն, լաւով իր պարտաբան վրայ, զայն՝ իր լուսնկամիկ՝ Փերդայի սպանութեան կը վերադրէ, զոր սպանեած էր ինչ տառչ մեկնամարտութեան մը մէջ: — Կարրիլ յարդը զանկիկ կը քաշարեկ՝ երկրով անար՝ Կրնայի և Գաւրախկայի պատմարբիւր:

ԵՐԿԻՐՈՐԿ ԵՐԿ

ԵՐԿԻՐՈՐԿ ծեր կաղնիի մը տակ՝ կը քնանար կոնա՛կ՝ Հեղեղատին ձայնն որուրուելով: Գար մը՝ բարձի տեղ կը ծառայէր իր զիլուն տակ: Գիւրեղային ուրուականն լուն սուր ձայնբըր, Լեւայի մացանիւրուն մէջերէն, կու գային կը զարնուէին իր ա-

1. Տղն ուր կը հանգիլ կոնալ ծանօթ է ամէն անոնց՝ որոնք պտընած են Սկովտիայ լեռները: Բարդը գանկիկ բանակէն կը հեռացընէ, տեղայն առանձնութեամբ աւելի տարտակ աղքեւու համար կրուգալի ստուերին երեւածին:

կանջին: Մինակ էր, և Հեռու միւս մարտիկներէն. պատերազմին զուակը կ'արճամարհէր թշնամիին յեղակարծ յարձակումները: Դիւցազնը կը տեսնէ երազին մէջ հրեղէն զանգուած մը՝ որ կը թաւազի բլրան բարձունքէն, և կրուզէ՝ Հեծած բոցեղէն օդերեւոյթին վրայ: Կրուզալ՝ որ ինկած էր Սուարանի Հարուածներէն, փառքի գաշտերուն մէջ պատերազմելով:

Տժգոյն է իր գէժը՝ նման մայրամուտ լուսնակին ճանանչներուն. զգեստի տեղ՝ հագած է բլրան մէջը. իր աչքերը կը նմանին երկու ասկայծ լոյսերու. կործքին վէրքը կ'երեւի սեւ և խոր:

«Կրուզալն ես գուն, կ'ըսէ անոր անվահր կոնալը: Դուն ես, Դեղգալեան զաւակ, հոշակաւորը այծեամներու բլրան վրայ: Ինչու տխուր և զարկահար կը տեսնեմ զքեզ, գուն՝ որ վահանները կը մանրէիր: Վախը երբեք չտժգունեց զքեզ: Ուրիշց է արևու թիւնչ, ամայի լինակու զաւակ»:

Ուրուականը իր ստառձ ձեռքը կը տարածէ դիւցազին վրայ. նուազուն ձայնը տկար հառաչ մը կ'արձակէ, նման իրիկուան հովին՝ որ կու գայ Լեզոյի եղէզներուն մէջ:

«Ստուերս, ո՛վ կոնալ, կը թափառի բլուրներուս վրայ, բայց մարմինս անթաղ կեցած է Ուլլինի աւազներուն վրայ: Դուն՝ ալ պիտի չխօսիս կրուզալի հետ: Կրքեք պիտի չտեսնես իր ոտքերը՝ գրոշմուած մարգին վրայ: Թեթեւ եմ ես՝ կրուզալի հովին նման. ալ ուրիշ բան չեմ, բայց եթէ շողի մը շարժուն և խուսափուկ: Որդիդ կըլլարի՛, կը տեսնեմ ահա մահուան մուկ՝ ամպը որ կը յառաջէ. կանգ կ'առնէ և կը տարածէ թեւերը Լենայի գաշտերուն վրայ: Երբնեան կանչագեղ գաւառներուն զաւակները պիտի մեռնին. հեռագիր այս ուրուականերով լի գաշտէ»:

Նման խաւարող լուսնակին, անեքելոյթ կ'ըլլայ փոթորիկին մէջ:

«Կեցիր, կը պոռայ կոնալ, կեցիր, բարեկամս ստուերը: Դարձիր նարէն երկնային ճառագայթիդ վրան: Ըն՛ ինձի, ո՛ր բլուրն է քու հանգստարանդ: Ալ արտոյ չյոճմ՝ ձայնդ մորկիներու մնչլիններուն մէջ, ջրվեծները շատանկերուն մէջ, երբ ուրուակաները՝ Հեծած հովերու թեւերուն վրայ՝ կ'անցնին անապատէն»:

Կոնալ կ'ելլէ. կը հնչեն իր զէնքերը: Կը զարնէ իր վահանը կուկուլլինի ականջին, և զօրագլուխը կ'արթննայ:

«Ինչու կոնալ, կը խոսիլիս բուն: Բազուկս, մըլուրուած աղջամուղջն, կրնար զարնել զքեզ պիպուածով, և կուկուլլին լար իր բարեկամին մահը: Խօսէ, Որդիդ կուգարի, ես մտիկ կ'ընեմ՝ քեզ. քաջատիրս մարտիկի մը խորհուրդը՝ պատերազմին պետերը կը լուսաւորէ, ինչպիս արեւը՝ օրը:

— Որդիդ Սեմոյի, պատասխանեց կոնալ, տեսայ կրուզալի ստուերը: Աստղերուն զողողուն փայլը կը լուսաւորէր անոր սուրուականը, և իր մնչլն կը նմանէր վտակին հեռաւոր մրմունջին: Մահուան պատգամաբերն է կրուզալ. իր ձայնը արձագանգի է գերեզմանին: Վաղը խողագուծիւն, ո՛վ կուկուլլին, կամ պատարասուէ փախել Լենայի գաշտերուն մէջէն:

— Իրձւ, խօսեցցում քեզի կրուզալի ստուերը: Կոյգարեան զաւակ, աղմուկն է այն հովերուն՝ որ կը մնչլն Լենայի անձաւներուն մէջ. կամ, եթէ կրուզալի ուրուականն էր, ինչու չստիպեցիր զինքը՝ որ գայ երեւի ինձի: Հարցաւցիր իրեն թէ ո՛ր է իր անձաւը. ո՛ր տեղ կը հանպէի օդին զաւակը: Կարող է սուրս գտնիլ զանիկա, և ստիպել իր ձայնը՝ որ յայտնէ մեզի ապագան: Բայց ան ինչ կրնայ սորթեցընել մեզի: Դեռ երէկ մեր մէջն էր, դեռ ժամանակ չունեցաւ անցնելու մեր բլուրներէն անդին. և ո՛վ ուրեմն կրցաւ յայտնել անոր մեր մտաւառ պարտութիւնը:

— Ոգինբը կը հեծնեն ամպերու վրայ և կը թռչին հովերու վրայ, պատասխանեց իմաստուն կոնալը: Քարայրներու մէջ կը հանգչին միասին, և կը խօսակցին մահկանացուներուն վրայ:

2. Կոնալ՝ որդի Կայրբարի՝ Կուկուլլինի բարեկամին՝ երբեմն կ'ուսուած է որդի Կուլգարի, իր ընտանիքին գլխաւորին անուանուի:

— Թող ուզածնուն չափ խօսակցին մահ-
կանացուներուն վրայ. բայց թող հանդիստ
ձգեն Երինի իշխանը. թող մտնան զիս Խ-
րենց քարանձաններուն մէջ: Ես Սուարանի
առջեւէն պիտի չփախչիմ: Եթէ հարկ է որ
մենտիմ, գերեզմանս պիտի սորվեցնէն ա-
պագային մը համբուս: Որոտրը քանի մը
կաժիլ արցունքով պիտի թըլէ իմ քարս,
և սուզը պիտի պատէ գեղեցիկ Բրագելայի
բնակարանին շուրջը: Մահուբնէ չեմ վախ-
նար երբեք. բայց փախչելէ՛ այր. Փինդալ
գիս միշտ յաղթական տեսաւ: Դու, բլրան
չարաբուշակ ուրուականոյ, երեքեք աչքիս,
իջիր լուսեղէն ճառագայթիւ վրան, ցուցնուր
ինծի մահը ձեռքիւ մէջ, և սակաւին պիտի
չտեսնես դուն իմ փախչիլս՝ շոգինբուս ա-
պիկար գաւակ: Գն՝, որպի՛ս կուլցարի, բա-
խ՛ կայիրբաթի վահանը, նիգակներուն միջեւ
կախուած է ան. թող իմ մարտիկներս, յան-
կարծակի ցատկելով հագնին իրենց զենքե-
րը՝ նոր պատերազմներու համար: Փինդալ
թող ուշանայ, ինչ փոյժ, մենք պիտի յաղ-
թենք մինակ, կողգարի գաւակ, կամ պիտի
մեռնենք գիւցազներու կողմէն:»

Վահանին ձայնը կը տարածուէ հետուն.
ամէն կողմէ կ'ելլեն մարտիկները. կանգուն
կը նմանին այնքան կազմիններու՝ որք կը
ծոին իրենց ճիւղերուն աակ, երբ կը ծե-
ծուին ձմեռուան փոթորիկներէն, և հովերը
ճարճատել կու տան անոնց ցամբած ճիւ-
ղերուն:

Կրոմայի մոխրագոյն կատարը կը սրծի
ամպերէն, նորածագ արեւուն լոյսը կը դող-
դրայ կէս մտել կէս լոյս Ովիտանին վրայ.
կապտորակ մառախուղը կը քալէ գանդաղ-
օրէն, և կը սքողէ ինիտիպի մարտիկները:

« Ի զէն, կ'աղագակէ Սուարան. Ի զէն,
Լոկլինի մարտիկներ: Երինի գաւակները
փախան մեր առջեւէն: Հալածները զանոնք
Լենայի գաշաեղուն մէջ: Եւ դուն, Մորլա,
թոխ կորմալի պաշարք. իրատ սուր որ
գնդապետիկ Սուարանի, ապա թէ ոչ ամէնքը
հերեզմաններու մէջ պիտի թափթփին, և
մահատարուռ լուսթիւնը պիտի ահարեկէ
Ուլլինի բուռները:»

Այս բաներուն, բոլոր իր մարտիկները

կը խոյանան, նման ծովային թռչուններու
ամպի մը՝ զոր կատարած ալիքները կը վա-
նեն ափունքէն: Կը կարծէիր ըսիլ շատաչինը
հեղեղներուն՝ որսնք ահաւոր մահչիննե-
րով իբրտու կը զարնուին կոնայի հովիտ-
ներուն մէջ, երբոր՝ փոթորիտ գիշերէ մը
ետքը՝ իրենց գեռես յուզուած կուհակները՝
իբարու կը խառնեն, արշալոյսի աղօտ նշույլ-
ներուն տակ:

Ինչպէս որ աշնան ստուերները կը տա-
րածուին և կը սողան գեղնած բլուրներուն
կուշոր, այսպէս, և աւելի նեմ՝ և աւելի
արագ, կ'անցնին կ'երթան Լոկլինի անտա-
ներուն մարտիկները: Գոռող և սէգ՝ նման
Մորուենի եղջերուին, կը քալը անոնց առ-
ջեւէն Սուարան, կը շողայ վահանը բոլընափ՝
գիշերային բոցերուն նման որ կ'անցնին զաշ-
ական՝ երբոր բոլոր աշխարհ ընկղմած է գե-
շերտան մէջ, և ուշ մնացած ճանապարհորդը
սարսուռ կը գգայ, և խարուսիկ օգերեւոյթ-
ներուն մէջ տեսնել կը կարծէ ուրուական մը:

Մոլուեն կողմէն ցուրտ հով մը կ'ելլէ,
և մէկ շունչով կը պատտէ բողբ մէգին՝ որ
կը հանդէ՛ր ալիքներուն վրայ: Ինիտիպի
ջուկանները կը ցցուին փոռնալին վրայ, ինչ-
պէս շղթայ մը խուժթուռ:

« Մորա, բաւ Սուարան, ելիր գնա ըն-
ծայելու անոնց խաղաղութիւնը՝ այն պոյ-
մաններով զոր կը սահմանենը թագաւոր-
ներուն կըր ժողովուրդները կը խոնարհին
մեր առջեւ, երբ քաշերը տարածուած են
պատերազմի գաշտին վրայ, և լալկան ու-
րիտըները կը թափառին Սուարան մէջ:»

Սուարան որդին, միթխարի Մորլան՝ կը
կարէ սասարեղը մեծաբայլ. կը ներկայանայ
գոռոզութեամբ, և իր մարտիկներով շրջա-
պատուած Երինի իշխանին՝ այսպէս կը խօսի.

« Բնուուն՛ Սուարանի խաղաղութիւնը. զոր
կ'ընծայէ քեզ, այնպէս ինչպէս որ կու սոյ
զայն, երբ յաղթուած ազգերը կը խոնար-
հին անոր առջեւ: Մեզի յանձնէ Ուլլինի
բարբեր գաշաեղ . սուր Սուարանի քու
գեղեցիկ ամուսինը և հաւատարմիւ շունդ՝
որ կը գերազանցէ հովերը. սուր բազուկիկ
անկարութեան այս վիպանբը, և ապրէ՛ հնա-
գանդ մեր իշխանութեան:»

— Գնահ ընէ Մուարանի, ըսէ այդ գոռու-
զուծեամբ ուսած սրտին , թէ Կուկուլլին
երբեք տեղի չտուաւ . . . Իրեն կը թողում
Ուկիտանի ալիքները, և պիտի տամ իր բու-
լոր ժողովուրդին գերեզմաններ՝ Երինի մէջ :
Երբեք օտար մը տէր պիտի չըլլայ գեղեցիկ
Բրագելային . երբեք Լոկլինի բուրներուն
այծեամբ պիտի չպիտիչի Լուսթ շանս առ-
ջեւն :

— Ողորմելի մարիչ կառքերու, պատաս-
խանց Մորլա, կ'ուզե՞ս ուրեմն պատերազ-
միլ թագաւորիս հետ, այն թագաւորին՝ ու-
րուն անհամար նաւեր կարող են բաշել
կղզիդ շուրերուն վրայ . Ուլլինի բուրն աշ-
բան ոչինչ կ'երեւի Ուկիտանսի թագաւորին
գորովեան առջեւ :

— Մորլա, խօսքերու սնտոսի պայքարի
մը մէջ տեղի կու տամ յօժարակամ . բայց
այս սուրբ՝ այնչափ անդամ յաղթական՝
երբեք մէկուն տեղի պիտի չտայ : Այնչափ
ատեն որ կոնալ և Կուկուլլին պիտի շնչեն,
Երին՝ կորմակէ զատ ուրիշ ոչ ոք պիտի
ճանչնայ իրեն զուխ . . . Մի վրնալ, իմ
հաւատարմեանքս առաջինը, լսեցիք Մորլայի
խօսքերը, պատասխանէ : Քու կարծիքդ խա-
ղաղութեան պիտի ըլլայ : Մի կրուզալի հոգի,
ինչո՞ւ համար մեզի մահ սպառնացար : Պիտի
իջնեմ մութ բնակարանը, բայց լուսառ-
բուած փառքի ջահով . . . Ելէ՛ք, ինիսփելի
զաւակներ, սրեցէ՛ք ձեր աէգերը, լարեցէ՛ք
աղեղնիդ , խոյացէ՛ք թշնամիին վրայ մու-
թին մէջ . . . » :

Ըսաւ, և իր անթիւ ջոկատները կը շար-
ժեն իրենց ստուար կարգերը . առաջ կը
դիմեն աղմկալից , և կը տարածուին նման
ամպին՝ որ կը պայթի հովիտներուն վրայ,
երբ փոթորիկը կը գրաւէ երկինքը :

Իրենց պետը՝ իրենց զուխն է, զէնքերով
ծածկուած . նման է ան ուրուականի մը՝ որ
չըլլապատուած է արխներանց օդերեւոյթնե-
րով, և ձեռքին մէջ բռնած է փոթորկին
նետերը : Կարբիլ կը հնչեցնէ պատերազմին
փողը : Կ'երգէ պատերազմի երգը, և իր հոգին
վիցայաներուն հոգիին մէջ կը հեղու :

« Մեր է հիմա, կ'երգէր ներշնչուած բար-
զը, ո՞ր է մահուընէ հնձուած այն մար-

տիկր . ո՞ր է կրուզալ : Կը ննջէ ան մոռ-
ցուած երկրի տակ, և տխուր լուծիւնը կը
պատէ իր բնակարանը . . . կրուզալի կինը,
գեռ նոր եկած ամուսնոյն պալատին մէջ,
խրեցաւ սուգի մէջ : Բայց ո՞վ է այն չընա-
ղազեղ կինը՝ նման լուսեղէն ճառագայթի
մը՝ որ կը փակչի թշնամի գոռուներուն առ-
ջեւն : Ինդերնանէ և, կրուզալի սպիտակ
հարսը : Իր հերարձակ մագերէ խաղալիկ են
հոյուն . աչքերը կարմրեցած են արտասուե-
լէն, ձայնը մարած է : Ահա՛ղ, սիրելի կրու-
զալը ունայն ստուեր մըն է այլ եւս, ըսյր
բլլան ուրուականներուն . կու գայ ան՝ ըսնիդ
մէջ , մըմնջեցու ականջիդ տկար և ողբա-
կան ձայնով, նման լեռներու մեղուին բղբու-
նին . . . Բայց Գեղրեմա աներեւոյթ՝ կ'ըլլայ
առաւօտեան ամպի մը նման . Լոկլինի գա-
ւակ մը երկաթը անոր ծոցը միտց : Կայր-
բար, ինկաւ ան, ան՝ որ երիտասարդ հա-
սակիդ մտածութիւնն էր : Մի կայիրբար ,
ոչ եւս է ան » :

Կայիրբար լսեց այս տխուր երգերը . կը
թռչի գէպ իր գլուտորը, կը տեսնէ Գե-
գրեման անկեկոյնալ, և մնչեկը իր խոյանայ
թշնամիներուն մէջ . իր աէգը գետին կը տա-
պալէ Լոկլինի մարտիկ մը, և պատերազմը
կը վառի ամէն կողմէ : Ամէն կողմէ՝ ստուար
ջոկատները կ'իջնան մեծաշառաչ . պիտի
կարծէիք տեսնել Լոկլինի անտանները՝ ար-
մատաքի խուած մրդիկն , կամ լափուած
հրդեհէն : Կուկուլլին կը զգետնէ Լոկլինի
զիւցազները նման զաշար ուզափուշերուն :
Մուարան կ'անբէ Երինը : Իր հարածնե-
րուն տակ կ'իջնան կուրաց , և կայիրբար՝
զոր ի գուր կը պաշտպանէ իր վահանը :
Մորզան ոչ եւս է, կալա կը գողայ և կը
մեռնի . զիւցազին ծոցը շաղախուած է ա-
րիւնով, և իր խարտեալ մագերէ բաշ կու
գան իր հայրենի երկրին փոշին մէջ : Շատ
անգամներ հանդէսներ սուաւ ան՝ այն տե-
ղերուն մէջ իսկ՝ ուր արդ պտուած է . շատ
անգամներ հոն հնչեցնել սուաւ տաւիղը .
իր շունները՝ յուզուած կը ցատկէին իրենց
ցնծութենէն՝ գործիքին ձայնին, և երեսա-
սարդ որսորդները կը պատրաստէին իրենց
աղեղները :

Մուսարան առաջ կը քալէ, նման հեղեղի մը՝ որ կը մեկնի անապատէն և կը թաւալեցընէ՝ իր ընթացքին մէջ՝ փրթած ժայռերն ու հողերն քայց կուկուլլին կեցած է անշարժ. նման անխախտի շնոներուն՝ որոնք կ'արհամարհեն փոթորիկները։ Թող հովերը կուտին կատաղութեամբ. թող կարկուտը իջնէ և ծածէ ժայռերը, հաստատուն իր հիման վրայ, շնոր կը դիմադրէ, և կը ծածկէ իր ստուերով կոնայի լոյն հովիտները։ Այնպէս կը պաշտպանէր կուկուլլին Երինի զաւակները, և իր վեմով զլուսը կը բարձրացընէր շոխտներուն մէջ։

Անպատի արդիւրին նման՝ կը խոխուշեր իր շուրջը օրհնատեան գիւցազներուն արիւնը։ Բայց Երինի բանակը՝ մէկ ծայրէն միւսը կը հալի՝ ինչպէս ձիւնը արեւուն ճառագայթներուն տակ։

«Ո՛վ ինիսփելի զաւակներ, կ'ընէ Գրուժալ, Լոկլին վասարկեցաւ պատերազմի դաշտը։ Ինչու համար, ջախջախ եղեգնիւր, կը դիմադրէք հովերու ուժգնութեան։ Փախչինք դէպ ի այժեամբներու բլուրը։»

Կ'ըսէ և կը փախչի Մորուենի եղջերուի մը պէս, և իր խոնարհած աէգը՝ իր շողուններով կը ցուցնէ անոր փախստական քայլերը։ Բիշ մարտիկներ հետեւեցան իր վատ օրինակին. հազարաւոր քաջեր նախամեծար համարեցան շիրիմ՝ մը Լենայի թուփերուն տակ։

Կանգուն իր կայծակնացայտ կառքին վրայ, կուկուլլին կը կուռէր անպապար. գետին գլրեցեց Լոկլինի քաջակորով մարտիկներէն մէկն ալ և ըսաւ կոնալի.

«Կոնալ, մահկանացուներէն առաջինը, դու սորվեցուցիր բազուկիս մահ սփռել. թէ և Երինի զաւակները փախուստը առին, սակայն դու զիս միջնի պիտի թողուս թշնամիին դէմ։ Ո՛վ մեծարոյ կ'օրրիլ, տա՛ր որոնք որ մնացին բարեկամներէս դէպ ի թուփերը այն բլրան, և մենք կոնալ, կենանք հոս և պաշտպանենք մեր մարտիկներուն նահանջը։»

Կոնալ կը նետուի կառքին վրայ. երկուքն ալ իրենց վահանները դիմացնին կը դնեն. անոնց զանգուածները կը նմանին խա-

ւարած լուռնին սկաւառակին։ Միփաղբան և սէգ Գուրունայը, շնչապառ, փրփուրներու մէջ, կը մազցեն դէպ ի բլուրը. թշնամիներուն ալքեցները կը հետեւին անոնց և կը փութան անոնց հետքերուն վրայէն։

Կրովայնի զարիւկրին վրայ կանգ կ'աւան Երինի բանակը. տխրալէ՛մ մարտիկները կը հաշուեն իրենց կարգերը՝ լուսաւորուած նման անառախ՝ որուն մէջէն անցած է կայծակը և հրկհնած։ Կուկուլլին, կանգուն, կազնիի մը կոթընած, թաղոթոտ լուծեան մը մէջ՝ կը թաւալէր իր բոցավառ աչքերը, և կարծես ականջ կը դնէր հովերուն՝ որ կը սողոսկին իր երկայն մազերուն մէջ, երբոր՝ Ովկիանու եղերքներէն վեր վազեց արագաքայլ Փիթիլի որդին՝ Մորանը.

«Նաե՛րը, գոչեց Մորան, նաե՛ր Ամայի կղզիին։ Ահա՛ Փինգալը, դիւցազներուն մեծ զօրավարը, վահաններուն պատիժը։ Կոհակները կը փրփրին իր դրօշազարդ նաւերուն ներքեւը. ճերմակ առագաստներով բեռնաւոր իր նաւերը՝ կ'ընթացին աչքին անտառ մը ամպերուն մէջ։

— Վազեցէք, փչեցէք միասին, ըսաւ կուկուլլին, ո՛վ հովեր՝ որ կը պաշտպանէք արգասաւոր Երինը։ Եկուր, Փինգալ, եկուր և բեր մահ մեր թշնամիներուն։ Ո՛վ բարեկամս, առագաստներդ կ'ուրախացընեն ի՞մ աչքերս, ինչպէս արշալոյսին նշուլները՝ խոսվայրդ համէ մը հոքը. բու ներկայութեւնդ ինձի բռնար հնդգէն սիւն մըն է՝ որ պիտի առաջնորդէ իմ քայլերուն աղջամուղջին մէջ։ Ո՛վ կոնալ, պատկասելի ծերունի, թող մեր բարեկամներուն գալուստը տայ մեզի քաջալեր և զօրութիւն։ Բայց դիշերը կը խոսնայ մեր շուրջը. ո՛ր են հիմայ Փինգալի նաւերը։ Մթութեան առաջին ժամերը հոս անցընենք, և փութացընենք մեր իղձերով լուսնակին քաղցրիկ լոյսը...»

Հովերուն չուշը կը ծուր մեծամեծ անտառները. յազուած հեղեղները կը մըրնչէին ժայռ ժայռ, անձիւր կը դիպուէր կրովայնի գագաթին վրայ, և աստղերը հաղիւ կը փայլփլէին երկինքին երեսը արշաւող ամպերուն մէջէն։ Երինի զօրավարը նստած էր տխուր և մտածկաւ՝ եղբրը գետակի մը, որուն

կարկաչը կը հնչէր՝ ափուները սնկուած ծեր կաղնիի մը խոռոչին մէջ : Անոր քոփէ էին կոնալ և ծերունին կարրիլ :

« Դժբազդ է կուկուլլինի ձեռքը , ըսաւ մարտիկը . ձախորդ է Երինի գորսպետին ձեռքը՝ իր բարեկամն սպաննելէն ի վեր : Փերպա , ես զքեզ անձեռ պէս կը սիրէի :

— Ինչպէս մտաւ այն քաջ մարտիկը , ըսաւ կոնալ : Կը յիշեմ Դամանի քաջարի որդին . իր հասակը վեհափառ էր և գեղեցիկ , ինչպէս ծիրանի գոտին բլրան վրայ :

— Փերպա , յարեց կուկուլլին , եկած էր Ալբրոնէն . սորվեցաւ ան զէնք շարժել Մուրի՛ դպրոցին մէջ , և շահեցաւ կուկուլլինի սիրտը : Ա՛մէն օր մէկանգ կ'որսայինք . ամէն գիշեր՝ իրարու քով կը հանգչէինք մարդին վրան :

« Դեւգալա՞ կայիրբարի՛ Ուլլինի դաշտերուն պետին հարսն էր . համաափիւս փայլակ մըն էր գեղեցկութեան . բայց սիրտը լի էր գոռոզութեամբ . սիրեց ան երիտասարդ Դամանը :

« Կայիրբար , ըսաւ Դեւգալա իր ամուսնին , տուր ինծի մեր հօտերուն կէտք . ես ալ չեմ ուզեր բնակիլ քեզի հետ : Բաժինը բրէ :

« — Թող կուկուլլինը՝ ըսաւ կայիրբար , բաժին ընէ . իր սիրաբ ամուսն է արգարուսթեան : Մեկնէ՛ գնա՛ , գեղեցկութեան աստղ » :

« Գացի բլրան վրայ և հօտերը բաժնեցի . ձիւնազեղ ճերմակ երինջ մը մնաց , զայն կայիրբարին տուի : Ասոր վրայ , Դեւգալայի կասաղութիւնը բորբոքեցաւ :

« Որդի Դամանի , ըսաւ ան , կուկուլլին սիրաս կը ցաւքընէ : Կ'ուզեմ որ մենի , կամ Լուրբարի ալիքները վրաս պիտի թաւալին : Տճոյն ուրուականս զքեզ պիտի հաշածէ

անպապար , և երեսիկ պիտի զարնէ այն նախատինքը՝ որով կուկուլլին վիրաւորեց նախանձարեկ Հոգիս : Թափի՛ կուկուլլինի արինը , և կամ զոհէ սիրուհիդ :

« — Դեւգալա՞ , պատասխանեց երիտասարդը , Ի՛նչպէս պիտի մեղցընեմ ես Սիմոնի որդին . բարեկամն է ան , ամենէն զատուի խորհուրդներուս խորհրդակիցը , և ես Բնչպէս վերջընեմ սուրս անոր դէմ . . . » :

« Երեք ամբողջ օրեր յոգնեցուց զանիկա իր արցունքներով . չորրորդին՝ հաւանեցաւ կուեղու : Դեւգալա՞ , պիտի պատերազմով բարեկամիս հետ . բայց երանի թէ ինչայի անոր հարուածներուն տակ : Վասն ի՞նչպէս պէս ժառ պիտի գամ բլրան վրայ , և Բնչպէս պիտի դիմանամ տեսնելով կուկուլլինի գերեզմանը . . . » :

« Մուրիի բլրան վրայ կուեցանք : Մեր երկաթները կը զգուշանային վիրաւորել , և կը սաՀէին մեր սալաւարաններուն սրդպատին վրայէն , կամ վայրապար կը զարնէին մեր վահանները : Ներկայ էր Դեւգալան , և կը ժպտար :

« Որդի Դամանի , ըսաւ ան , բազուկ սկարէ . երիտասարդ , տարիները քեզի զէնք շարժելու զօրութիւնը չեն տուած . տուր յալթութիւնը Սիմոնեան զաւակին : Մալմորի ժայռն է ան՝ զոր պիտի չկրնաս դուն խախտել սեղէն » :

« Այս խօսքերուն՝ երիտասարդին աչքերը կը լիցանայ արցունքով . հեղձամոզուի ձայնով մը ըսաւ ինծի . « կուկուլլին , ծածկուէ՛ վահանովդ , պաշտպանէ ինքզինքը բարեկամիկ ձեռքին դէմ : Հոգիս բնիճուած է վիշտէն . հմարկ է , աւսն , որ ես խեմ արեւը մահկանացուներուն առաջինին » :

« Խոր հառաչ մ'արձակեցի . վերցուցի

1. Ըստ Իուլանտացի բարձրունի , Մուրի ճեմարան մըն էր Ըլազըրի գաւառին մէջ՝ ուր կը սորվէին զէնքերու արուեստը : Մուրի՛ որ կը նշանակէ ժողով՝ հաւանութիւն կու տայ այս կարծեքին : Համակ պղպտատէ զրահին գիւտը՝ կուկուլլինի կու տան : Հաշակաւոր է ան՝ սեւեռէ կուշուած տեսակ մը բարձրունի մէջ . սոր-

վեցուցած ըլլալուն համար Իուլանտացուց ձէ հեծնել , և առաջին անգամ ինքը եղած է սր պատերազմի մէջ կառք զօրծածած է . անշուշտ այս պատճառաւ Օստիոն մարտմասն նկարագրութիւնն ըրաւ կուկուլլինի կառքին , քերթուածիս առաջին երգին մէջ :

սուր, և իջուցի, գեոսածաղիկ փերպան գեանի գլուրեցաւ, փերպան՝ կուկուլլինի բարեկամեանքէն տառջինը: Վատախտարակ է ձեռքը կուկուլլինի, իր բարեկամն սպաննելէն ի վեր:

— Վէպ, սի մարտիկներու պեսպ, սխուր է և սրտաշարժ, բուս կարբիլ բարբը: Ան կը տանի մտածուկներս Հին ժամանակներուն՝ որ ալ չկան: Յանախ լանցի խօսքեր կոնալի վրայ, որ բեզի պէս, պօրազգու թիւնն ունեցաւ իր բարեկամն սպաննելու. բայց իր սէզը միշտ յաղթող կը հանդիսանար, և թշնամիները անհրեւոյթ կ'ըլլային անոր առջեւէն:

«Կոնալ մարտիկ մըն էր Արբինի: Հարբի բլուրներ կը հնազանդէին իր օրէնքներուն: Իր այծեամները հազար առուակներէ կը իմէին: Հազար ժայռեր պատասխան կուտային իր շուններուն հաջիւններուն: Երբ տասարութեան շտրէքները կը պէքին վրայ էին, և իր բազուկը մահ էր գիցազներուն: Գեղեցիկ կին մը վառեց անոր սրտին մ.ջ սիրոյ ջահերը. քաջակորով կոմլոյի աղջիկն էր, գեղեցիկ ուրիշ կիներուն մէջ, ինչպէս լուսինը՝ աստղերուն մէջ. իր վարսերը սեւ էին նման ազուախն թեւին. իր շուները՝ հմուտ էին որսի. գիտէր աղօղ լարել և երբեք իր սլաքը չէր վրիպեր նպատակէն: Իր սրտին բնարութիւնը կանգ առաւ կոնալի վրայ: Իրենց սիրովառ նայուածքները իրարու կը հանդիպէին. մկանց կ'որային, և երջանիւթիւնը բոյն գրած էր իրենց զազանի խօսակցութիւններուն մէջ. բայց վայրագ կ'ըրտմայր, թշնամի գորազ որսորդին՝ Կրտսէր անոր սիրուհին հարբեր: «Օր մը, որսէն յոգնած և բաժնուած իրենց բարեկամներէն՝ ի՞նչ մշուշով մը, կոնալ և կոմլոյի զուտարը եկան հանգչելու Ռոնանի քարայրին մէջ. կոնալի սովորական հանգստալայուն էր. հոն կախուած էին իր հայրերուն զէնքերը. անոնց վահանները հոն կը փայլէին իր պողպատէ սաղաւարտներուն թով: «Հանգչէ՛ հոս, բուս կոնալ, հանգչէ՛, սի Գալուինա, սէ՛ր: Մորուսնի ճակտին վրայ այծեամ մը կ'երեւի. կը վազեմ և իսկոյն կը դառնամ քեզի:»

« — Կը՛ վահանամ, բուս անոր, մեր Գրու մալ թշնամիէն. ստէպ կու գայ ան Ռոնանի քարայրը. կը հանգչիմ զէնքերուդ մէջ. բայց շուս պարձիր, սիրակազ իմ՛: »

«Մինչդեռ կոնալ այծեամի կը հալածէ, Գալուինա կ'ուզէ փորձել իր սիրահարը. կը հազնի անոր զգեստներն ու զէնքերը և կը մեկնի այրէն: Կոնալ կը նշմարէ զայն հեռուէն և իր թշնամին կը կարծէ: Սիրաը կը նեակ է կը զայրանայ, կատաղութենէն կը ստգունի. ամպ մը կ'անցնի աչքերուն վայէն. կը լարէ աղօղը, սլաքը կը թռչի. Գալուինա կ'իյնայ և կը մեռնի: »

«Կոնալ գահալովժ քայլերով զէպ ի անձաւ կը դիմէ. կը կանչէ Գալուինան, արձապանգը միայն պատասխան կու տայ իր ազգակիներուն: »

«Մը բս, սի սիրուհիս . . . » կ'իմանայ վերջապէս որ Գալուինայի սիրան է որ կը բարախէր մահառիթ սլաքին տակ: «Մի Գալուինա, գոնէ ես . . . » կ'իյնայ և կը մարի օրիորդին ծոցին վրայ: »

«Որսորդները գասն այս վատարախտիկ ամալը, և մխիթարեցին կոնալը: Անկէց վերջը ստէպ կը թափառէր ան բլրան վրայ. կու գար լոխի խօսակցելու իր սիրուհին ստուերին հետ: Այս ցնօրը կը խարէր իր վիշաը: Ովկիան՝ օր մը թշնամի նաւատորմով մը փոխեց ափունքին վրայ: Պատերազմեցաւ ան, և օտարականները փախան. խառնուրդին մէջ ամէն տեղ մահ կը փնտռէր ան. բայց ո՞ր բազուկը կրնար տալ զայն՝ այն բալ մարտիկին՝ զոր յուսահանութիւնը անյաղթելի կ'ընէր: Կը նեակ իր վահանը, և կը կուսի անպատուպար: Մոլորուն սլաք մը կը հասնի վերջապէս իր կուրծքին: »

«Կը հանգչի ան՝ այս ժամուս՝ գեղեցիկ Գալուինային թովը. ամայի ափունքը ծնծոյ ալիքներուն շուկը՝ կ'որթէ անոնց վերջին բունը. և նաւաստին կը նշմարէ հեռուէն անոնց մամուսպատ գերեզմանը, երբ՝ վճիտ օդով մը՝ կը նաւարկէ Հիւսիսային ծովերուն վրայ: »

Քարգմ. Ն. ԱՐՍԷՆ ՂԱՅՆԻՅԵԱՆ